

լեզուն արդէն գրեթէ լրիւ վերածուած է անգլերէնի: Հաղորդագրութիւնները, յայտարարութիւնները, ներքին թղթակցութիւնները, ժողովական ատենագրութիւնները, լրատու թերթիկները, նաև քարոզներն ու Ս. Գրային ընթերցուածները անգլերէն կը կատարուին, շատ քիչ բացառութեամբ: Գանատայի մէջ կացութիւնը յարաբերաբար մի քիչ լաւ է, սակայն հեռու չէ այդ տիտուր օրը: Ափսոսալին՝ պատկան իշխանութեանց անփոյթ տեղատուութիւնն է: Ճիշդ է, որ հոսանքը խիստ ուժգին է: Վերջ ի վերջոյ, եթէ ժողովուրդը հայերէն չի գիտեր, ուրեմն չի գիտեր (ինչ որ ցոյց կու տայ, թէ վերջին բերդը արդէն վաղուց ինկեր է: ալ ինչի՞ մասին կը խօսինք, հարց պիտի տայ ընթերցողը): Սակայն նոյնիսկ այս պարագային կարելի է սրբազորղական ու լրացուցիչ միջոցներու դիմել, փոխանակ մենք մեր քայլերով ըն-

դառաջ երթալու պարտութեան: Կայ յօժարակամ ենթարկը-ւածութիւն, թոյլ տալ քշուիլ հոսանքէն, ինչ որ կը պատահի ներկայիս, կայ նաև մաքառիլ Վերամբարձ ոտնահարութեամբ, ինչ որ պարտին ընել պատասխանատուները:

Ուրեմն, վերադառնանք մեր սկզբնական հարցին. ո՞րն է հայ լեզուին վերջին բերդը:

Դարձեալ մէջբերելով Յով. Շիրազը, իր մէկ բանաստեղծութեան մէջ (զոր դժբախտաբար ձեռքի տակ չունիմ) նկարագրելով Հայ ժողովուրդի տանջալի պատմութիւնը, ան կը պատկերացնէ, թէ ինչպէս մեր բերդերը մի առ մի ինկան. Կարնոյ բերդը, Սասնոյ բերդը, Մշոյ բերդը, Կարսի բերդը, ... Միթէ չէ՞ որ պատմութիւնը կը կրկնուի, և այս անգամ Վայ արգի շունչ հայոց լեզուի՞ բերդերն են, որ կ'իյնան, մին միւսին ետեւէն, մեր մշուշապատ աչքերուն առջև: Ո՞վ են, ո՞ւր են բերդապահները ...:

Ն. ՌԻՉՈՒՆԵԱՆ

ԱՍԱՅՈՒԱՅՔ

Աստուծոյ ւալի հաճելի է փոքր գործ մը՝ մեծ սիրով կատարելը, քան մեծ գործ մը՝ քիչ սիրով:

Առաքինութիւնը ո՛չ թէ կիրքերու բացակայութիւնն է, այլ զանոնք կառավարելը:

Սէրը առատաձեռն է. կու տայ իր բոլոր ունեցածը, նուրիին չի նայիր՝ այլ անոր, որուն կը նուիրէ:

Վիճաբանութիւններու մէջ երբ կիրք մտնէ, ճշմարտութիւնը զուլիւր կ'առնէ կ'երթայ:

Առաջի՞նը եղիր երբ հարկատր է լսել, եւ վերջի՞նը եղիր, երբ հարկատր է խօսիլ:

Ագահը կը դիզէ քրտինքով, եւ դիզածը ուրիշին կը թողու տանջանքով:

Եսասիրութիւնը՝ է բարեկամութեան հասար թոյն, եւ իրար սեղմող երկու ձեռքերը բաժնող սուր:

Սուրի բացած վէրքը կ'առողջանայ, լեզուի բացած վէրքը չի գոցուիր:

Քաղաքավարութեան մէջ նախընտրելի է չափը անցնել քան պակսեցնել:

Վայ անոր, որուն յանցանքը յայտնի է շատերուն: Լաւ է աչքդ ելլէ, քան անունդ:

Վարդուիին մինչեւ որ զարդարուի՝ ժամը (եկեղեցին) վերջացած կ'ըլլայ:

Աստուծոյ ւալի հաճելի է փոքր գործ մը՝ մեծ սիրով կատարելը, քան մեծ գործ մը՝ քիչ սիրով:

Առաքինութիւնը ո՛չ թէ կիրքերու բացակայութիւնն է, այլ զանոնք կառավարելը:

Սէրը առատաձեռն է. կու տայ իր բոլոր ունեցածը, նուրիին չի նայիր՝ այլ անոր, որուն կը նուիրէ:

Վիճաբանութիւններու մէջ երբ կիրք մտնէ, ճշմարտութիւնը զուլիւր կ'առնէ կ'երթայ:

Առաջի՞նը եղիր երբ հարկատր է լսել, եւ վերջի՞նը եղիր, երբ հարկատր է խօսիլ:

Ագահը կը դիզէ քրտինքով, եւ դիզածը ուրիշին կը թողու տանջանքով:

Եսասիրութիւնը՝ է բարեկամութեան հասար թոյն, եւ իրար սեղմող երկու ձեռքերը բաժնող սուր:

Սուրի բացած վէրքը կ'առողջանայ, լեզուի բացած վէրքը չի գոցուիր:

Քաղաքավարութեան մէջ նախընտրելի է չափը անցնել քան պակսեցնել:

Վայ անոր, որուն յանցանքը յայտնի է շատերուն: Լաւ է աչքդ ելլէ, քան անունդ:

Վարդուիին մինչեւ որ զարդարուի՝ ժամը (եկեղեցին) վերջացած կ'ըլլայ: